

17742

371

4-54

ՀՏՈՒԱՌ ՔԼԱՐԱՈՒՅ
Բրոֆէսէօռ Ժընէվի համալսարանին

ՉԱՓՈՒ ՎՐԱՅ ԴՊՐՈՑ

Թարգմանեց
Պ. ԳԷՈՐԳԵԱՆ



Հրատարակութիւն և Տպագրութիւն

ՀԱՅ ԴՊՐՈՑ
Պրնէէն և Ժընէվ, ԶՈՒԻՅՅԵՐԻԱ
1926

371
4-54

71
4-54

ԻՏՈՒՍՈՒ ՔԼԱՔԱՆՈՒՄ
Բրօիէտէօւ ժընէփի համալարանին

ՉԱՓՈՒ ԿՐԱՅ ԴՊՐՈՑ

Թարգմանեց
Պ. ԳԷՈՐԳԵԱՆ



Հրատարակուիցին և Տպագրուիցին

ՉԱՅ ԴՊՐՈՑ

Պրնէէն և ժընէփ, ԶՈՒՅՆԵՐԻՄ
1926

5625

2010




32959-4. h.



120

16195-58



ՉՆՓՈՒ ՎՐԱՅ ԴՊՐՈՅ

Բանաստուգիւն՝ տրուած Յրնէվի Համալսարանին
Սահիժատրոնին մէջ հովանաւորութեամբ «Գարոցա-
կան բարենորոգմանց անկախ Մասնախումբին»:

12007

ՉԱՓՈՒ ԿՐԱՅ ԴՊՐՈՅ

(Նշտանակութեանց պէսպիսութիւն և ատոր հետ՝
անքով հարկ տնտեսած րարկնորոգութիւնները դրսւ-
րոցական կազմակերպութեան մէջ: 1)

Տիկիներ, Պարոններ,

Ո՛չ թէ մէկ այլ քսանի չափ, զոնէ՛, ժամե-
րու պէտք պիտի ունենայի՛, ըստ պատշաճի
լսօսելու համար այն խոշոր հարցին մասին որ
այս իրիկուան օրակարգին վրայ է: Ուստի
իմ փափաքս պիտի ըլլայ միայն՝ զաստիա-
րակներուն ուշադրութիւնը հրաւիրել անոր
վրայ: Դպրոցական բարենորոգմանց մէջ Մաս-
նախումբը առաջադրած էր քանի մը անմիջա-
պէս իրագործելի փոփոխութիւններ ջատագո-

1. Այս բանախօսութիւնը վերջէն խմբագրուած ը-
լալով՝ քառ առ քառ խօսուածք ըլ:

վել: Ձեմ կարծեր որ ա՛յսօր տակաւին կարելի
 ըլլայ վճռել թէ ո՞ր կըթական դրութիւնը ա-
 մէնէն նպաստաւորը պիտի ըլլար անհատա-
 կան ընդունակութեանց ազատ զարգացման:
 Անանկ բարենորոգութիւններ կան արդարեւ
 զորս կարելի չէ կատարել առանց նախապէս
 լուրջ ուսումնասիրութեան: Գործնական ման-
 կավարժութիւնը պէտք է վարժուի սա զաղա-
 փարին թէ կանաչ սեղանի մը շուրջ վիճաբա-
 նութիւններով չէ՛ որ կարելի պիտի ըլլայ մեր
 զպրօցներուն մէջ իրապէս գոհացուցիչ բարե-
 լաւումներ մտցնել, այլ խորունկ ուսումնասի-
 րութեամբը ա՛յն հոգեբանական իրողութեանց
 որոնք կապ ունին փափաքելի բարելաւումնե-
 րուն հետ ու, մանաւանդ, փորձարկութիւննե-
 րով, փորձերով: Նոր կըթական դրութիւն մը
 ամբողջութեամբ, և իր անփոփոխելի, մըտ-
 ցնելէ ու զայն օրէնքի մը պաշտպանու-
 թեան տակ վճելէ առաջ՝ որ ստիպէ յար-
 մարիչ կամայ ահամայ, պէտք է փորձեր
 ընել պիտիկ աստիճանի վրայ կամ սահ-
 մանափակ ժամանակամիջոցի մը մէջ, և նոր
 դրութիւնը ա՛յն ատեն մնայն բիւրեղացնել
 գրուած օրէնքի մը կամ կանոնադրի մը մէջ
 երբ փորձարկութենէն յաղթական ելլէ:
 Չգեցէ՛ք որ ա՛լ աւելի լաւ պիտի ըլլար բնաւ

բան մը չբիւրեղացնել և բաւական ճկուն կազ-
 մակերպութիւն մը ունենալ ամէն նոր բարե-
 լուում ընդունելու, ամէն սրտ արդիւնք տուող
 փորձարկութենէ օգուտ քաղելու, զայն կատա-
 րելութեան աւելի մօտեցնող բոլոր սրբագրու-
 թեանց համակերպելու համար: Այսպէ՛ս կը
 վարուի ճարտարարուեստը, այսպէ՛ս կը վար-
 ուի դիտութիւնը, այսպէ՛ս կը վարուին բոլոր
 անկեղծ մարդիկը: Մեր դպրոցները պիտի չը-
 կրնային որդեգրել այս ճամբան որ ճամ-
 բա՛ն է յառաջդիմութեան և ճշմարտութեան
 որոնման:

Ընդունակութեանց հարցը կապ ունի բա-
 զում ուրիշ հարցերու հետ, և իր լուծումը ա-
 նոնց տրուելիք լուծումէն կախեալ է մասամբ:
 Դաստիարակութեան մէջ ամէն բան իրարու
 կապուած է: Ստիպուած եմ մէկ կողմ թողուլ
 բոլոր այդ յարակից հարցերը, սահմանա-
 փակուելու համար բուն իսկ անհատական
 ընդունակութեանց հարցին մէջ:

Բանախօսութիւնս պէտք էր որ հետեւալ
 չորս մասերէն բաղկանար. 1. Ընդունակու-
 թեան անհատական տարբերութեանց գո-
 յութիւն. 2. Այդ տարբերութիւնները նկատի
 ունենալու մանկավարժական անհրաժեշտու-
 թիւն. 3. Չանոնք նկատի առնելու կերպեր,

կատարելիք բարենարսողութիւններ. 4. Ընդունակութիւնները որոշելու կերպ. ճանաչողութիւն և ընտրութիւն:— Ժամանակի անբաւականութեան պատճառաւ պիտի չկրօնամ այս վերջին, այսինքն ընդունակութեանց ճանաչողութեան, խնդրոյն մատենալ:

1. ԱՆՀԱՏԱԿԱՆ ՏԱՐԲԵՐՈՒԹԵԱՆՅ ԳՈՅՈՒԹԻՒՆ

Հաղիւ պէտք կայ ասպցուցանելու թէ մարդոց միջև, և տղոց, ընդունակութեանց տարբերութիւններ գոյութիւն ունի: Ակնյայտնի բան մըն է այդ: Այսինչը մտային գործողութեանց մէջ ճարտար է, այնինչը կը նախընտրէ ձեռական զբաղումները, մէկը արուեստապէս է, միւսը չափազէտ կայլն:

Ի՞նչ բանի մէջ կը կայանան այս տարբերութիւնները: Ատիկա գիտնալու համար պէտք է որ ճանչնայինք թէ ի՞նչ է ընդունակութեանց կառուցուածքը: Բայց, նախ և առաջ, ի՞նչ է ընդունակութիւն մը: Ընդունակութիւն մը՝ բնական տրամադրութիւն մըն է որոշ ձեւով մը վերաբերուելու, կարգ մը բաներ նախընտրաբար հասկնալու կամ զգալու, կամ որոշ տնայկի ուղխատութիւն-

ներ կատարելու (երաժշտութեան ընդունակութիւն, հաշուի, օտար լեզուներու կայլն): Բազմայօդ բան մըն է ան: Այսպէս, դասգրութեան ընդունակութիւնը կ'ենթադրէ շարժողական (moteur) որոշ ճարտարութիւն մը, և եծութիւններ գնահատելու կարողութիւն մը, տեսողական յիշողութիւն, հետապատկերի հասկացողութիւն, գեղագիտական ըմբռնում կայլն. զրական ընդունակութիւնը կը պահանջէ ասողական (verbal) յիշողութիւն, դատողութիւն կայլն, ու այս «կայլն»ներուն տակ պէտք էր դնել անտարակոյս իմացական կամ զգածական շատ մը յատկութիւններ: Ընդունակութեանց պէսպիսութիւնը արդիւնք է ըլլա՛յ այս սարքական պաշտօններուն (processus) անհատական զանազանութեանց (տեսողական, լսողական, ասողական կայլն տիպարներ), ըլլա՛յ անանց բաղակցութեանց պէսպիսութեան:

Ընդունակութիւնները կը տարբերին զանազան ազդակներու պատճառաւ, մասնաւորաբար «տեղ»ի և «տարբեր»ի: Հոս պիտի չմտնեմ այն հրատարակ հարցին մէջ թէ այրբուն և կանանց ընդունակութիւնները համարժէ՞ք են, ու ոչ ալ պիտի քննեմ թէ ի՞նչպէս ընդունակութիւնները կը գոգոթուին:

մտային զարգացման ընթացքին : Բաւա-
կան պիտի հասարէինք խօսիլ ընդունակու-
թեանց վրայ՝ նկատի ունենալով միայն ա-
նոնց տարբերութիւնները «անհատէ անհատ» :

Պէտք է նախ և առաջ ազգի դասա-
զանել «ընդունակութիւն»ը («նախասիրութե-
նէն») (կամ շահադրողութենէն) : Մարդ կըը-
նայ տեսակ մը աշխատութիւն սիրել ա-
ռանց անոր համար անհրաժեշտ ընդունա-
կութիւնը ունենալու : Եթէ դէշ նկարիչներ
կան, քերթողակներ, ամուլ հնարիչներ, ու-
րոնցմէ կը տեսնենք յաճախ յիմարանոցներ
ըու մէջ), ճիշտ անո՛ր համար է որ նա-
խասիրութիւնը կրնայ առանց ընդունակու-
թեան ըլլալ : Եւ փոխադարձօրօր՝ մէկը
կրնայ ընդունակութիւն ունենալ առանց
նախասիրութեան : Կր պատահի որ աշա-
կերտ մը, զգացումի խնդրով, հակառակ
իյնայ ուսման ճիւղի մը որուն համար ի-
րապէս օժտուած է : Այս պարագան գիտ-
նալ կարեւոր է դաստիարակին համար և
արժանի է մասնաւոր ուսումնասիրութեան
մը : Մինչև ո՛ր աստիճան ուսման ճիւղ մը
որուն նախատարերքը խորշեցուցած են ա-
շակերտը ուսուցչին ձախաւերութեան հե-
տեւանքով, կրնայ այդ ճիւղէն օգտուելո՞

ընդո՞ծին ընդունակութիւնը սպաննել :

Ուրեմն ընդունակութեան մը իրական բա-
ցակայութիւնը առերևոյթ բացակայութեան
հետ չչփօթելուն վրայ է խնդիրը :

Ընդունակութիւնները տարբեր կ'ըլլան
«քանակ»ով և «որակ»ով : Երկու անհատ-
ներ իրարմէ կրնան տարբերիլ անով որ
մէկը դժարիչ է իսկ միւսը բանաստեղծ,
կամ թէ որովհետեւ մէկը «լաւագոյն» դժա-
րիչ է, կամ բանաստեղծ, քան միւսը : Դրպ-
օքը գիտէ թէ ընդունակութեան քանա-
կական տարբերութիւններ կան, քանի
որ քննութեանց, մրցումներու ատեն նիշ
կը դնէ աշակերտներուն և կը դասակար-
գէ գանոնք՝ իրենց ներկայացուցած աշխա-
տութեանց համար : Բայց ընդհանրապէս
կ'անդիտանայ ընդունակութեան այդ աս-
տիճաններուն բնոյթը, կարծելով թէ անոնք
միմիայն աշակերտին բարի կամեցողութե-
նէն, ետանդէն կախում ունին, ինչ որ քիչ
պարագաներու մէջ ճիշտ է : Ասոր փոխա-
րէն, զպէտքը կատարելապէս կը մոռնայ
ընդունակութեան որակական տարբերութիւն-
ները՝ որո՛նք սակայն ամէնէն կարևորե-
րըն են ու անո՛նց մասին մանաւանդ կը
փափաքինք խօսիլ այս դիշեր :

Նայինք ուրեմն թէ դպրոցական տղաքը ի՞նչ տեսակ ընդունակութիւններ ցոյց կու տան: Փափուկ հարց: Այն զննութիւնները զորս այժմու դպրոցները մեզ կ'ընծայեն՝ ապագային ապացուցուելու պայմանաւ միայն կրնան ընդունուիլ արդարեւ, որովհետեւ, մէկ կողմէ, մեր դպրոցները կը հիմնուին անհատական ընդունակութեանց փթթումին հակառակ սկզբունքի մը վրայ. ու, միւս կողմէ, չենք կրնար դիտնալ թէ ընդունակութեան մեր հաստատած թերութիւնները իրական են թէ աներեւոյթ: (Այսպէս, եթէ երկրորդական վարժարանի աշակերտութեան երեք չորրորդը կ'ատէ ուսողութիւնը, արդեօք պատճառը այն է որ ձիւրքը կը պակսի, թէ այն՝ որ ամէն բան եղած է այդ ճիւղէն զղուեցնելու համար):

Եւ սակայն մտային կարգ մը ընդհանուր տիպարներ կը նշմարենք: Պիտի կըրնայինք դէմընդդիմել «դիտող»ները՝ որոնց միտքը դէպի արտաքին աշխարհը դարձած է, և «խոկացող»ները՝ որոնց իմացականութիւնը ընդհակառակը ինքն իր վրայ կը ծկուած է. «մտաւորական»ները՝ որոնք անդադար քիթերնին գիրքերու մէջ խօթած կ'ըլլան, հարցումներ կ'ուղղեն, և ճեմա-

կան»ները որոնք ամէն բանէ առաջ կը սիրեն «շինել», ստեղծել: Ու մտաւորականները կրնան իրենց կարգին ստորաբաժնուիլ երկու խումբի. «քննադատ»ներու և «եղեւակայող»ներու, կամ «ինքնիմաց»ներու (—intuitif—որոնք նրբամիտ խառնուածք ունին) և «տրամախոհ»ներու (որոնք երկրաչափական միտք ցոյց կու տան):

Օտդվալտ միտքերը կը բաժնէ, ինչպէս ծանօթ է, «դասական»ներու (հմուտներ, յարատեւողներ՝ որոնց արտադրութիւնը մեծաքանակ բայց դանդաղ կ'ըլլայ) և «վիպական»ներու (ինքնատիպեր՝ որոնց հակազդեցութիւնները առաջ կ'ըլլան): Այս երկու տիպարներուն հետ կարելի է առաւել կամ նուազ բաղդատութեան դնել այն տիպարները զորս Տօքթ. տը Մատոյ (De Maday) կը նկարագրէ «աշխատող»ներ և «կուտող»ներ անուան տակ: Տը Մատոյ, որ մեծ պատերազմին սպայ էր հունգարական բանակին մէջ, առիթը ունեցեր է երկու իրարմէ բաւական տարբեր տիպարներ դիտելու գինուտրներուն մէջ. Pflightsoldaten և Luistsoldaten — իբր պարտականութիւն գինուտրութիւն ընողները և իբր հաճոյք գինուտրութիւն ընողները: Առաջինները խրա-

մային կոնկենրուն յարմար են. համբերութեամբ կը տանին ումբակոծումները և կլի-մայական անկանոնութիւնները, իրենց հանդարտութիւնը և կարգապահութիւնը չեն կորսունցանք: Միւսները յարձակումի ատեն մանաւանդ արթնութիւն ցոյց կուտան. իրենց դիւցազնութիւնը մէկ անգամէն կը վատնեն: Ասոնց նման յատկութիւններ կը գտնենք նաև անոնց քով որոնք կը պայքարի: մտաւորական կալուածի մէջ. «աշխատող»ները աւելի դանդաղ են, աւելի պաղ, աւելի վերագահ, աւելի երկչոտ, բայց աւելի լսողամիտ, աւելի յարատևող, աւելի դիտակից իրենց հետազննած նպատակին. «կոռող»ները ա՛յն ատեն միայն լաւ կ'աշխատին երբ խանդապառութենէ տարուած ըլլան. այդ պարագային կաշտը են ահադին ճիգ մը ընելու. բայց իրենց աշխատութիւնը չի տեւեր. յեղիեղուկ են, յոնկարծական կը դործեն ու յանկարծական կը կասին:

Ուրիշ տեսակէտէ մը պիտի կրնայինք զանազանել «զործնական»ները և «արուեստագէտ»ները, «դրական»ները և «երազող»ները: Ուրիշ տեսակէտէ մըն ալ, «արագաշարժ»ները և «դանդաղ»ները, կամ նաև

«զործոն»ները և «կրաւորական»ները: Մեր պաշտօնակիցը՝ բրօֆ. Գ. Կիւլի (Ph. Guye), ասկէ քանի մը տարի առաջ կ'նստիդիւ Ռուսո տուած մէկ բանախօսութեանը մէջ, մարդկային ոյժը նիւթական ուժին կը համեմատէր. և ցոյց կու տար որ երկու ազդակներու արդիւնքն է ան. «կարողութիւն» ազդակը, զոր կը ներկայացնէ ծանօթութեանց ամբողջութիւնը, և «լարում» ազդակը որ նկարագրի (կամք, ինքնազոպում) այն յատկութիւնն է որով մարդ կրնայ արժեցնել իր ծանօթութիւնները: Այս երկու ազդակները կրնան փոփոխիլ իրարմէ անկախարար. երբ լարումը աւելի տկար է քան կարողութիւնը, աշխատողը երկարատև այլ տկար ուժգնութեամբ զործունէութիւն մը կը հայժայթէ. հակառակ պարագային մէջ՝ իր զործունէութիւնը ուժգին կ'ըլլայ, բայց կարճ տևողութեամբ: Առարկայական արդիւնքը կրնայ նոյնը ըլլալ երկու պարագաներուն մէջ ալ, բայց այդ արդիւնքին հասնելու միջոցները իրարու բոլորովին հակառակ են: 1

1. Տեսնել Intermédiaire des Educateurs, Genève mai 1913.

Բոլոր այս ստորաբաժանումները զերբար կը խաչաձեւեն, այնպէս որ նկարագրերու անհամար բաղակցութիւններ կրնանք ընել: Ընծախ այս բաղակցութիւնները ահնկալուածէն շատ տարբեր կ'ըլլան: Չափադէտին տրամաբանական խստութիւնը շատ լաւ կը յարադողուի երազողի խաւնուածքին հետ, ինչպէս որ վիպագրին յորդող երեւակայութիւնը կրնայ համընթաց ըլլալ դրական և իրապաշտ մտքի մը: Հանրի Բուանքառէի և Էմիլ Զօլայի հոյակապ օրինակները, զորո Տօքթ. Թուլուզ ուսումնասիրեց, սակէ ոչ շատ առաջ, մէջտեղն են իբր ապացոյց ծառայելու համար:

Այս բաղակցութիւններէն որո՞նց մանաւանդ կը հանդիպինք իրականութեան մէջ, մեր երկրորդական վարժարանի աշակերտութեան քով: Ուսուցիչները պիտի ըսէին մեզի աւիկա, անո՞նք որոնց աչքին առջեւն անյաճ են լարգաւ բազմաթիւ սերունդներ: Բայց շատ հետաքրքրական բան է հաստատելը որ ուսուցիչները զրեթէ երբեք միտքերնուն անցուցած չեն սիթէմաթիք կերպով գիտել իրենց աշակերտները, կամ, եթէ դիտած են, հրատարակել իրենց դիտողութեանց արդիւնքը:

Երկրորդական վարժարաններէն շատերը իրա՛ւ է որ մտքերու երկու մեծ տեսակ կը ճանչնան. «գրական»ները և «գիտական»ները.—մեր հաստատութեանց մէջ դասական բաժիններ, Էսրատրագիտական (technique) բաժիններ,—ու կարելի չէ ուրանալ որ այս դասագրանումը որոշ իրականութեան մը կը համապատասխանէ: Բայց ո՞րքան վերիվերոյ է, և ո՞րքան տարբեր տարբեր ընդունակութիւններ կը բովանդակէ միտքի այս երկու տեսակներէն իւրաքանչիւրը: Սակէ դատ, մեր տղոց՝ անոնց մէջ մէկուն կամ միւսին մէջ դասաւորման եղանակը շատ աւելի կախում ունի, պէտք է խստովանել, աւանդութիւններէ կամ ընկերային նախապաշարումներէ՝ քան թէ անոնց հակումները նկատի առնելու իրական մտահոգութեանէն: Ու, որն ալ որ ըլլայ նկատի առնուած բաժինը, հատութիւնը կը մշակեն հոն՝ շատ աւելի քան ինքնատուգութիւնը:

Մասնաւոր ընդունակութեանց պէնպիսութեանէն դատ, պէտք է յիշատակել պէնպիսութիւնը այն բանին մէջ զոր կարելի է կտչել ընդհանուր ընդունակութիւն, կամ «ընդհանուր խելք», որ բոլոր մասնաւոր



ընդունակութեանց միջինը կը կազմէ: 1

Բոլոր անհատները իրարու չեն նմանիլ
ընդհանուր խելքի կողմէ. ոմանք աւելի խել-
լացի են, ուրիշներ նուազ: Դպրոցը չ'անգի-
տանար այս միջին ընդունակութիւնը, քանի
որ զայն կը գնահատէ թիւով մը՝ «աշխատ-
տութեան միջին թիւ», ու գնահատման այս
եղանակին մասին ըսելիք չկայ բայց միայն

1. Պ. Բլաշաւետ անյեալ տարի հրատարակած
մէկ ընդարձակ գործին մէջ, որուն անունը տես-
նել գրքոյկիս վերջը, աւելի մանրամասն կը բա-
ցատրէ թէ ի՞նչ կը հասկնայ «ընդհանուր խելք» կը
ըսելով եւ թէ ի՞նչ բան «ամրողջական խելք» կը
կոչէ: Ընդհանուր խելք ըսելով կը հասկնայ տղո՞ր
մը մտային մակարդակը, մտային տարիքը զոր
ինչպէս վերը կ'ըսէր, կարելի է գիտնալ ըրելով
մասնաւոր ընդունակութեանց միջինը առնելով: Հոս
խնդիրը «քանակութեան» վրայ է:

Իսկ ամրողջական խելք ըսելով կը հասկնայ ի-
մացական ամէն ամրողջական գործ որ, ի՞նչ կիւ-
ռածի ալ պատկանելու ըլլայ՝ նառ մը գրիտու-
մեհենադրոշմներ կարդալու, հոշ մը լաւագոյն կեր-
պով մշակելու կամ հեծանիսի արգելակ մը հնա-
ջելու, իբր յատկանիշ ունի պրպտումը, պրպտում
որ կ'ենթադրէ երեք գործողութիւն, խելքին երեք
գլխաւոր գործողութիւնները. «հարշում» մը, «վար-
կած» մը եւ «ստուգում»:

Մ. Թ.

Թերեա՛ որ այդ միջին թիւը աւելի յիշո-
ղութեան և շանասիրութեան տարբերու-
թիւններ կ'արտայայտէ՝ քան խելքի: Բայց
ինչ որ ցուաւի է, սա է որ դպրոցը կը
կարծէ ամէն բան ըրած ըլլալ երբ այդ
թիւը գնէ, այդ գնահատումը ընէ: Ատի-
կա իրեն համար նպատակակէտ մըն է,
մինչդեռ պէտք էր որ մեկնակէտ մը ըլ-
լար. իր գնահատում զօրաւորներուն, մի-
ջակներուն և տկարներուն հետ տար-
բեր տարբեր կերպերով չի վարուիր, ամ-
մէնուն ալ նոյն բնիւայքով քալեցնել կու-
տայ. ինչ որ ամէնուն համար ալ միա-
սակար կ'ըլլայ: Կարծես միտքէն իսկ
չ'անցնիր որ նիշ գնելը ուսուցանելու կերպ
մը չէ: Վար նիշ մը կրնայ, երբեմն,
խթանել լաւ օժտուած ծոյլի մը եռանդը՝
Սակայն ոչ մէկ պարտադայի մէջ կարող
է օգնութեան հասնիլ անբաւական խելքի
մը:

Մէկ խօսքով, դպրոցը կ'անդիտանայ
ընդունակութեան տարբերութիւնները, և եր-
րոր, պատահմամբ, գնանք գնահատելու
հոգ տանի, ըրած ձեռնարկին արդիւնքը
նկատի չառնելու համար է:

2. ԱՆՈՒՆԱԿՈՒԹԵԱՆՅ

ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆԿԱՏԻ ԱՌՆԵՂՈՒ
ԱՆՀՐԱԺԵՅՏՈՒԹՅՈՒՆ

Բայց, ամէն ինչ լուս կշռելով, իրաւ-
ցընէ անհրաժեշտ է նկատի առնել ան-
հատական այս տարբերութիւնները:

Դպրոցը այդ բանը չէ ըրած երբեք:
Միշտ իր հոգածութեան արժան նկատած
է միմիայն անոնք՝ որոնք կը յարմարին
«շէմաթիք» տիպարի մը գոյր ինք ստեղ-
ծած է իր պատկերին նման, այսինքն
հրէշային և հակաբնական տիպար մը—մի-
ջին աշակերտը: * Սակայն միշտ անողորմա-

* Իրա. է որ երբեմն դպրոցը կարծես կը նա-
խնմադրէ գերմարդկային յատկանքներ, ինչպէս
ընդոճին բունն սէր մը ծանծաղուցիչ բաներու,
անխոնջ աշխատանքան կարողութիւն մը եւ այլն:
Բայց գործնականին մէջ ըն հառանիր ինքնատիպ
եւ իրապէս միջինէն վեր միտքերու պահանջնե-
րուն: Ասոր համար է որ մեծ մարդոցմէ շա-
տերը գառն յիշատակ մը պահած են իրենց գրգ-
րոցականի օրերէն: Բարեկամներէս մէկը, բրոֆէ-
ստը Նէօշաթէլի մէջ, պատմեց ինձի որ ատե-

ցած է տիպարի տարբերութիւնները: Այ-
մէկ բանի մէջ թերեւ աւելի հաւատարիմ
ու կայր ժառանգորդը հանդիսացած է անց-
եալին. որովհետեւ՝ միջին մարդը, չկար ու
միօրինակ, ցայտուն կողմերէ լուրի, զուրկ
լայտ և ստուերէ, ահա՛ ինչ էր վաղա-
ժարականը ատենով: Մասնազարմանիս մէկ
անկիւնէն հին գիշեր մը գտայ՝ «Մարդիկը
ճանչնալու արուեստ» անուակ, երկափրու-
թիւն Տիար տը լա Շանդո ի, իտրերդաշէան և
բժշկապետ Թաղաւորին, հրատարակուած
Բարիք 1862ին՝ Նորին Վեհափոտութեան տ-
ռանձնաշնորհումով: * Ահա ինչ կը կար-
դանք այդ գրքին «Բոլոր բնական հակում-
ները թերութիւններ են» վերջնապիւր կրօն
հատուածին մէջ:

«Թէև հակումներ կան որոնք ըստ ինք-
եան լուս են և որոնք արժանի են դա-

նոր պատճառով է յամալս՝ որովհետեւ լատներէնի
շատ ուժով ըլլալուն, Թարգմանութեան դասի ա-
տեն «առաջ կը վազէր» փոխանակ «հետեւելու»
այսինքն դասի ետը տկար ընկերոջը կարգացա-
ծին վրայ նայելու:

** De la Chambre: L'Art de connoistre les hommes.

հետի, ինչպէս զէ քի առաքինութեանց հա-
կումները, այդուհանդերձ անոնք մարդկա-
յին բնութեան վայել բնական կատարելու-
թիւնը խանգարող թերութիւններ են...: Արդ
մարդուն՝ կատարելութիւնը կը կայանայ
անտաքքեր ըլլալու և սեղ մասնաւոր առա-
քինութեան մը սահմանուած չըլլալու մէջ,
պէտք է որ բոլոր առաքինութիւնները ու-
նենալու կարող ըլլայ...: Հոգին, ի բնէ,
սահմանում չունի բնու, ու պէտք է
որ կարող ըլլայ ամէն դորձ ընելու...:
Հակումները երբէ նոյն իսկ ամէնէն գե-
րագ սնյ առաքինութեանց համար ըլլան,
թերութիւններ են, մարդ անոն յմէ ոչ մէ-
կը պէտք է ունենայ մասնաւոր կերպով,
այլ բոլոր առաքինութեանց մէկէն պէտք
է հակում ունենայ:

Դարձեալ. «Մարդուն մէջ ամէն բան
պէտք է միջակ ըլլայ» հատուածին մէջ.

«Մարդուն կատարելութիւնը չափազանց
վառ երեւեակալութիւն մը ՚ի պահանջեր,
ոչ ալ չափազանց սուք յիշողութիւն մը,
չի կրնար նոյն իսկ հանդուրժել այն վսեմ
միտքերուն որոնք միշտ բարձր ու դժուար-
րին բաներու հաւեցութեան հետեւ կ'ըլլան»:

Այս ըմբռումը կը համարատուխանէ
տակաւին ժամանակակից կարգ մը հաւա-
սարապաշտներու բանդագո շանքին, որոնք
հարթհաւասար ընկերութիւն մը երազելով՝
կ'ուզեն, արդարութեան պատրուակին տակ,
բոլոր բարձր խաշխաշներուն դուխները
կտրել: Իրենց իտէալը, Տիար Տը լա Շան-
սլոխին նման, միջակութիւնն է:

Այսուհանդերձ այս իտէալը, եթէ զուտ
զազափարներու աշխարհի մը մէջ ապրել-
ինք, պիտի կրնար պաշտպանուիլ ուրիշ
սեղ իտէալի մը չափ: Դժբախտաբար—կամ
բարեբախտաբար— գնտողութիւնը մեզի ցոյց
կու տայ որ մեր դանուած մտքակէին
զրայ անհատ մը այն չափով կ'արտադրէ,
որ չափով որ կ'ոչ ընեն իր բնական կա-
րողութեանց, ու ժամանակի կոյուտա է
անոր մէջ՝ չունեցած կարողութիւնները
զարգացնել ուղջը յամառօրէն: Ժամանակը
և դրամը վառնել պիտի չըլլաւ, ի ՚ին
ամէն բանի, միմիայն երկաթ պարունա-
կող հողէ մը ածուխ հանել օգտելը, կա-
ցորեն մշակել հողի մը վրայ որ այդին
յարմար է միայն:

Սէջըն իմաստասէրը ասանոք խիտ
խորիմաստ խօսք մը ըրած է, զոր պէտք էր

որ մեր բոլոր հանրային կամ անհատական կայծակն հասաստութեանց նակատը սր-
 անաղբիին սակի տասերով. արուձեան
 կարելի է հրամայել՝ անոք հպատակելով
 միայն: Սյո՛, պէտք է հպատակել տղան
 բնութեան, եթէ կ'աղէնք արդիւնք մը ձեռք
 բերել անկէ. անհրատեւում պայմանն է ա-
 լելու: Զի բո՛ւժանող կամ վարժեցնողները
 շատն'նց հասկցած են. ձիւ հարկցողը Լոն-
 շան արշաւի չի տանիք մեծիկ բերշիկ մը,
 ոչ ալ աղբասոյճի կը լծէ անգլիական աղ-
 նիւ ցիղէ՝ ձի մը: Սիւքի վարիւը իր ա-
 նասուններէն իւրաքանչիւրին մէջ այն ըն-
 դանակութիւնը կը շահագործէ որ ամէնէն
 աւելի (կը բերէ), որ ամէնէն յարմարն է
 կենդանիին բնութեան: Կողիկին ձեռքերէն
 օգուտ կը զարէ, փիղին պատիճէն, շու-
 նին վաղելու ընդունակութեանն հայն: Սա-
 դին դրաբէզի վրայ փորձնք ընել չի տար,
 ոչ ալ ձիուն փոստալաւոր ստուամի: Ծառ
 աղէկ դեռէ որ այդդէն ընել, իս բոլոր
 շահքերը ստոյգ ձախալ սնքի մասնել պի-
 ալ ըլլար:

Դաստիարակները — Կենք կրնար, աւա՛ղ
 լողէ հասկցողները. բսել — օրնիակ առ-
 նելու էին կենդանիէ հասկցողներէն: Որով-

հետեւ մեր միօրինա՛լ ծրարիքներու դրու-
 թիւնը կը յունգի ճիշդ անոր որ տղաքը
 կ'ստիպէ աշխատիլ մանաւանդ այն ճիւ-
 դերուն որոնց համար բնական ընդունա-
 կութիւն չունին: Ընդհ թուաբանութեան
 ձիւք չունեցողն է որ իփիւունքը աշխա-
 տելով կ'անցընէ: այն խնդրներուն վրայ
 որոցմէ բան չի հատկար, և որովհետեւ
 ամէն բան մէկէն ընել կարելի չէ, հոգ
 չի տանի: շարադրութեան որուն համար
 թերևս ընդոճին նախասիրութիւն մը ունի:
 Սրշաւին մէջ, որմէ կը բաղկանայ դպրո-
 ցական տարի մը, մեր տղաքը հրուելով,
 հրմշակուելով, գլուխնին թխմուելով, տար-
 ուած տեսակ մը երկիւղէ, իրենց բոլոր
 մտահոգութիւնս, ե՛րկ ոչ իրենց բոլոր ու-
 ժը, կը յատկացնեն ուսման այն ճիւղե-
 րուն որոնց համար մասնաւոր յարմարու-
 թիւն մը չեն հղար: Կ'սպառին մշակելու
 համար սմուլ հողը, իսկ խոպան կը մը-
 նայ ճիշդ այն՝ որ գեղեցիկ հունձք կը
 խոտտանար:

Տղուն յանցանքը այս բանին մէջ չա-
 փագանց հլու ըլլալն է թերևս. այս հա-
 կարնական վարմունքին չափագանց դի-
 րաւ համակերպիւն է: Կենդանիէ չի թա-

դուք որ ուզածը ընեա. երբ իրմէ չկրցածը պահանջեն կը պայքարի, և կամ յամառորէն կը մերժէ բան սորվիլ. ու ի վերջոյ հարկ կ'ըլլայ իր մասնա որ բնութիւնը նկատի առնել: Տղան շաւղազանց ...տղայամիտ է:

Բայց բոլոր այս ըսածներս, Տիկիներ և Պարոններ, նոր բան չեն բնաւ եւ չեն բողոքիւն սխալի խնդրելի դուռ մը խորտակելու համար՝ որ ըստ ըլլալու էր, և որ սակայն կղպուած կը մնայ տակաւին: Բնի անդամներ զայն բաժնի փորձած են. բայց ապայ ղին: Ֆրանսական Զուիչերից Մանիպարժական Միութեան 17րդ Հասարակարհին, որ տեղի ունեցաւ Ճընէվ՝ 1907ին, Ք. Լուի Զպինարն նշանակելի տեղեկագիրք մը մէջ կը հաստատուի թէ:

«Քննութեանց և կարգա խոխութեան այժմու կողմակերպութիւնը թող չի տար զպրոցին որ անորձա զէս կատարէ ի պաշտօնը ԲՈՂՈՐ աշակերտներուն նանդէ՛լ —ՏՐՈՒԱԾ ԸՆԴԱՂՈՎ ԱՆՈՆՑ ԸՆԴՈՒՆՈՒԹԵԱՆՑ ՊԵՍՊԻՍՈՒԹԻՒՆԸ— և ապահովե տնայմէ ի բարան իւրին յառաջդիմութիւնը... չիմասկան թերութիւնը կը կայանայ մէկ

դասաւանդ 40—50 աշակերտ համախմբել ուղելուն մէջ, որոնք իրարմէ մեծապէս կը տարբերեն խնայական, Զիջիքսիան և բարոյական զարգացմաւ: Այս կերպով տկարները և զօրաւորները կը զոհուին, որովհետև ուսուցիչը ստնայուած կ'ըլլայ միջիններուն համար աշխատիլ: (*)

Բւ Համարումարդ ընդունած էր սա եղբակացութիւնը՝ կարծեմ միաձայնութեամբ. «կարգախօսութեան որդի կողմակերպութիւնը թող չի տար զպրոցին որ իր պաշտօնը կատարէ բոլոր աշակերտներուն հանդէպ. միջիններուն զարգացումը կ'ապահովեն: Եյս կողմակերպութիւնը կրնայ ևս պարտի բարեփոխել այնպէս թէ որ իւրաքան իւր աշակերտի յառաջդիմութիւնը ապահովէ» Եյս ի լի մատուցուած էր Զրանսական Զուիչերից կրթական նախարարութեանց: Պիտի չհաստատուիք եթէ ըսէի թէ մեռնալ սատ չէ անցած ան:

Կարճ խօսքով, պէտք է նկատի առնել:

(*) Rappors du Congrès, Genève, 1907, էջ 66: Ստորագրուած խօսքերը բնագրին մէջ ալ գրւած են:

նալ ընդունակութեանց տարբերութիւնները, որովհետեւ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՏԻՊԱՐԻՆ ԴԷՄ ԵՐԹԱԼԸ՝ ԲՆՈՒԹԵՆՆ ԴԷՄ ԵՐԹԱԼ Է: Իսկ բնութեան դէմ երթալը կրկնակ անսպասեանութիւն կը ներկայացնէ. նախ, ինչպէս տեսանք, ԱՐԳԻՒՆԻՔ ԶԵՌԻ ԶԻ ԲԵՐՈՒԻՐ, կամ եթէ բերուի, թափուած ջանքերուն համեմատական չըլլար: Յետոյ —ու պէտք է պնդել այս կէտին վրայ— ԶԶՈՒԱՆՔ կը ծնի աղան մէջ: Այս զգուանքի երեւոյթը, որուն նկատմամբ չափազանց անփոյթ կը դառնաի ընթացիկ մանկագրութիւնը, բարոյական և ընկերային անձուն կարեւորութիւն մը ունի: Արդարև կարենա՞ր է որ աշխատութեան դադարաբը դուզորդուած չըլլայ զգուանքի դադարաբին: այլ ընդհակառակը գոնացումի՝ դադարաբին: Արդ, ի՞նչպէս կ'ուզէք որ տղան աշխատութիւնը սիրել տորդի, երբ իրեն ամէն բանէ առաջ այն տեսակ աշխատանքներ ընել կու տան որոնց համար ընդունակութիւն չունի, և հետեւաբար զրեթէ ստոյգ դիտէ առաջուրէնէ թէ պիտի ձախողի: Ի՞նչպէս պիտի լարուէր անոր մէջ գործունակութեան գազանակը՝ երբ գործունակութիւնը շարունակ դուզորդուած է ձա-

խողութեան դադարաբին: Պէտք է որ արգելնքը բնականօրէն սերտիւ կապուած ըլլայ թափուած ջանքին, ընտանեկան ճիւղին, անոր: Զանոնք իրարմէ բաժնելով, աշխատութեան արժէքին զոացումը կը ջնջենք, կաճքի սերմն իսկ կը խեղդենք: Դպրոցը փոխանակ ճիւղին արժէքը դիտնալ սորվեցնելու, զայն ամուլ համարելու կը վաճեցնէ: Այս ինչի՝ կը նմանի. իբր թէ տարազագործութեան մը աշխատանքուն սորվեցնէինք նախընտրաբար գործածել ո՞ն մեքենաները որոնք գէշ ապրանք կ'աւտադրեն և մէկ կողմ լողուլ ընտիր ատաղբութիւններ հանդիսանալ: Ի վերջոյ բուրովին պիտի արհամարհէին աշխատութիւնը:

Արդ, իմացական կալուածին մէջ ընդունակութիւնն է բեղմնաւոր մեքենան: Ընդունակութիւնները նկատի ունենալը ամէնէն հիմնական անհրաժեշտութիւններէն մէկը կ'երեւ յ ուրեմն մեզ՝ ո՞չ միայն աշխատութեան, այլ նաև կամքի դադարակութեան:

5. ԶԱՆՈՒԹ ԵՎ ՍՅՒ ԱՌՆԵԼՈՒ ԿԵՐՊԵՐ
«ԶԱՓՈՒ ՎՐԱՅ ԴՊՐՈՅ»

Հիմա կը հասնինք կտուցանելու մասին՝ Մ. ծագէս նուազ դիւրին գործ է շինելը քան քննադատելը: Պ. Ռօօրտա անցեալ օր խիստ կտրուամտօրէն դիտել կաւասը թէ մանկավարժական խնդիրներու մասին համաձայնութիւնը այսքան դժուարացնող բանը սա է որ դաստիարակչական խնդիրներէն շատեալ կրնան բազմաթիւ դժհացուցիչ լուծումներ վերցնել:

Մկզ զբաղեցնող խնդիրը ճիշդ այս պարագային մէջ կը պոստուի Ինչ բնել ընդունակութիւնները յարգելու և շահագործելու համար կարեւի եղածին չափ թշուազանոնք սենցողին: Գուցէ բան մըն ալ ընել պէտք պիտի չըլլա՞ր խելացի ծրարներով իտե՛՛լ զպրօցի մը մէջ, ուր, իւրաքանչիւրին աւելի անդամութիւն ձգուած ըլլա՞ով, ընդունակութեանց խոշտանդումն հարցը պիտի չներկայանար:

Սակայն սպասելով որ եող հասնինք հարցը կը ներկայանայ հիմակուհիմա: Ու

մարդուս միտքը անսխալաբէս չորս լո ծում կաւ դաւ, ստանդ հարուելու այն բաղակցութիւնները որոս կարեի է ք կը անսոյմո՛ւ. ԶՈՒԳԱՀԵՌԱԿԱՆ ԴԱՍՍԱՐՔԱՐ, ՇԱՐՃԱԿԱՆ, ԴԱՍՍԱՐԱՆՆԵՐ, ԵՎ ԿՈՐՈՂԱԿԱՆ ՎԱՐժԱՐԱՆՆԵՐՈՒ ՄԷՋ ԲԱԺԻՆՆԵՐՈՒ ՅԱՒԵԼՈՒՄ (Դասական, արդիական, ճարտարագիտական, կալն), վերջապէս ԸՆՏՐՈՒԹՅԱՆՅ ԴՐԻԹԻԻՆ՝ սակելի անդ տալով իւրաքանչիւր աշակերտի անհատական զբաղումներուն:

1. ԶՈՒԳԱՀԵՌԱԿԱՆ ԴԱՍՍԱՐԱՆՆԵՐ. — Եւր աշակէրաններուն թիւը և պետութեան պիւտճէն թոյլ տան, իւրաքանչիւր դասարան երկուքի կ'ստորաբաժնեն. ուժով դասարան մը՝ խելացիներուն համար, և տեղար դասարան մը՝ անոնց համար որոնք ամէնէն աւելի դժուարութիւն կը կրեն: դասերուն նետեկուս Սոփիկո բնու բան մը չընեն յաւելի կ'արժէ: Դասարանները իրարմէ կը զանազանին ըլլա՞յ անոր համար որ մէկուն ծրարները յապառուած է և կարծե՞ք է դանդաղ ընթանալ, ըլլա՞յ անոր համար որ աշակերտներուն թիւը նուազ ըլլալով կարելի է անոնցմէ իւրաքանչիւրին հետ աւելի զբաղիւ. ըլլա՞յ անոր համար որ

ընդգրկուած մեթոտները աւելի դէմյանդի-
մասնական կ'ըլլան: Այս դրութիւնը այն
ստաւելութիւնը կը ներկայայնէ որ՝ պար-
զապէս մտքէ հանուած բան մը չէ: Գո-
յութիւն ունի արդէն (Մանհայմի մէջ
մասնաւորապար, քսան տարիէ ի վեր) և
դիւսյուզիւ առդէնը կու տայ: (*)

Զուրիխի մէջ, շնորհիւ ֆրանսեցիներ ու-
սուցիչ Պ. Հանս Էջօսիի նստածութեան,
1913ին, երկուրդական վաժանանքուն
մէջ գտահեռական դասաբաններ կազմա-
կերպեցին, որոնք, կ'ըսէր Պ. Հէօսիի ինձ
ասիկէ քսնի մը օր աւաջ, մեծ ծառայու-
թիւններ կը մատուցային: Դասաւանդներէն
մէկուն մէջ (Ս. դասարան) աւելի վերա-
ցական մեթոտներու կը հետեւին. Բ. դա-
սարանի մէջ՝ աւելի թանձրացեալ մե-
թոտներու: Եանաբարուող ուսուցիչները,
փոխողորմ հաճութեամբ, մէջերնին բաժ-
նալ են աշակերտները և այս բաժանման
ատեն կարելի եղածն է շատ մտքն որա-

(*) Իրմանական ուրիշ քաղաքներու՝ Եաւրոպէն,
պարիզ, Պեւլիսի, Համբուրգ: Պրիպատի մէջ,
վրջին տարիներս օտուած տղոց համար դպրո-
նար կամ դասարաններ կ'ըմբռնէ:

կական տուրքերութիւններ նկտան կ'առ-
նուի քան աշխատանքի կարողութեան
քանակական տուրքերութիւններ: (*)

Ինձի բնածին նայելով ուսուցչին հա-
մար նուազ շահեկան չէ Բ. դասարանին
աշակերտներուն հետ աշխատիլ՝ քան Ա. ի
դասակարգէն աշակերտներու հետ: Աւելի
գործնական իմացականութիւն մը ցոյց կու
տան, կեանքին աւելի մօտիկ են, յաճախ
աւելի հնարամիտ են քան՝ իրենց «աւելի
դորաւոր» ի համբաւ ունեցող ընկերները:

Կը կարծեմ թէ այս տեսակ փորձերու
կարելի է ձեռնարկել առանց որ անհրա-
ժեշտ ըլլայ ունէ օրէնք. ունէ կանոնադիր
փոխելու, և այն պայմանաւ միայն որ գու-
ղահեռական դասարաններու կրկու ուսու-
ցիչներ, կամ նոյն դասարաններու մէջ
պաշտօնավարող ելլու մասնաւոր ուսուցիչ-
ներ, համաձայնին, ինչպէս Զուրիխի մէջ
ըրած են, աշակերտները մէջերնին բաժ-
նելու համար՝ անոնց ցոյց տուած կար-

(*) Տեսնել Զուրիխի այս նախածուծուծեան մասն
բաժանութեանց մաւին Պ. Հէօսիի Գրատարակած
յօդուածները Paedagogischer Beobachter ի 1910 և պ.
ըլի թիւին մէջ (Zurich):

դաժնե՛ց համեմատ Ննթադրենք որ երկու ուսուցիչներ, որոնք երկուքի բաժնուած դասարանի մը մէջ երեքական ժամ դաս կու տան, մէկը ուսողութեան, միւսը քարմաներէնի դոր օրինակ, այնպէս մը կարգադրեն որ օրուան նոյն ժամերուն դաս ունենան: Իւրաքանչիւրը փոխանակ երկու անդամ երեքական դաս տալու խառն կարողութիւններով երկու դասարաններու, երեք ժամ երկու դասաններուն միացեալ զօրաւոր աշակերտներուն տայ և երեք ժամ ալ միացեալ տկար աշակերտներուն: Այն պահուն երբ ուսողութեան ուսուցիչը զօրաւոր աշակերտներուն հետ զբաղած ըլլայ, գերմաներէնի ուսուցիչը տկարներով զբաղի, և փոխադարձաբար: Այսպէ՛ս սկսան Զուրիթի մէջ, և փորձը յաջողութեամբ պատկուեցաւ: Կարելի է առարկել սակաւ թէ թուաբանութեան զօրաւորները անհրաժեշտօրէն գերմաներէնի մէջ ալ գորուոր չեն ըլլար: և թէ երկու խումէն քանաւոր բաժանում ալ այն պարագային կարելի պիտի ըլլար: Եւր մէկ ճիւղին մէջ զօրաւոր աշակերտ մը միւսին մէջ ալ ըլլար:

1907ի մանկավարժական Համագումարը

որուն քիչ առաջ ակնարկութիւն բրի, իզձ յայտնած էր աշակերտներուն կարողութեան համեմատ խմբավորման ի նպաստ: «Կարգափոխութեան դրութիւնը պէտք է Հանայ մէկ դասարանի մէջ համախմբել խմայական նոյն զարգացման հաւած տրդաք...: Փափաքելի է որ Հանգային կրթութեան նախադրութիւնները փո՛ւ՛ն այն դրութիւնը որուն կը հետեւին Մանհայթի մէջ»:

Սակայն տասերկու տարիէ ի վեր ոչ մէկ փորձ եղած է, ու իրա՛ւ որ մեղք է: Կարելի էր ձեռնարկել շատ քիչ ծախքով Ննթադրենք որ ակնկալուած արդիւնքը չտար, ազանգաբար ոչ ոքի վնաս հասցուցած պիտի ըլլար, ու թերեւս ուրիշ բարենորոգութիւն ալ պիտի լինարէր — որովհետև ամէն փորձի յատկութիւնը կը կազմէ զոնէ՛ բան մը սորվեցնել մեզի, նոյն իսկ եթէ ի՛նչ ենթակուած վարկածը չհաստատէ:

Ինձի այնպէս կը թուի արդէն որ զօրաւոր և տկար դասարաններ կազմելը խիտ անբաւական կերպով պիտի կրնար լուծել ընդունակութեանց ծանրակշիռ խնդիրը: Եւ որ կարելոր է, արդարեւ, այնքան աշագը

ըստ իրենց աշխատելու կարողութեան մեծութեան գանադանելը չէ՛ որքան ըստ իրենց ընդունակութեանց պէսպիսութեան: Այս քանակական դասաւորման տեղ պէտք է դնել որակական դասաւորում մը: Այսօրուան դպրոցը կ'ուզէ միշտ «դասակարգել» (hiérarchiser)՝ կարեւորը, ամէն բանէ առաջ, «գանադանել» (différencier) է: Դասակարգութեան այս սեւեռուն գաղափարը յառաջ կու գայ դպրոցականները խթանելու համար գանազան դրութիւններու գործածութենէն. լաւ կամ գէշ նիշ, դասաւորում (առաջին, երկրորդ կայն), պատիժ, մրցում, մրցանակ... Հարկ չկայ ըսելու որ վաղուան դպրոցին մէջ բոլոր այս հնարքները մէկ կողմ պիտի նետուին՝ կամ, ամէն պարագայի մէջ, անցեալի կարեւորութիւնը պիտի չունենան այլևս Շահագրգռութիւնը, ահա՛ մեծ լծակը որ պէտք պիտի չթողու ուրիշ լծակներու:

Ատենը եկած է Մէ'ի ՏԱՐԱՄՈՒԹՅԱՄԲ (dimension) մանկավարժութեան տեղ — որ բոլոր աշակերտները մէկ գծի վրայ իրարու ետև կը շարէ — ՆՐԿՈՒ ՏԱՐԱՄՈՒԹԵԱՄԲ մանկավարժութիւն մը դնելու — որ աշխատելու կարողութեան քաֆն ի վեր

նկատի առնէ մանաւանդ ընդունակութեանց դանալան տնայարները, որովհետև այս տնայարները պէտք չէ ամենեւին որ իրարու ետև շարուին, այլ նոյն կարգին վերայ պէտք է դրուին:

Արդէն այս դասաւորումը կատարելու կերպը խիստ վիճելի է: Իբր սկզբունք կը դնեն որ կարգ մը ճիւղեր առաջնակարգ կարեւորութիւն մը ունին, կամ անոնցմէ համայն համար ստացուած նիշերուն գերակշռութիւն մը կու տան զանոնք բաղմապատկելով քմահաճօթէն ընտրուած գուգադերով մը: Ու թոյլ տուէք ինձ որ, յիշելու համար Պ. Ռոօրտայի անցեալ օր հոս մեղի տուած բանախօսութիւնը, կարգամեր սա գուարձալի դրութիւնը՝ որ նոր հրատարակուեցաւ «Թերիպիւն տը Լօզան» թերթին մէջ.

«Չինացի մանկավարժները — ոչ ոք պիտի զարմանայ — խիստ կնճռոտ միջոցի մը կը դիմեն դիտնալու համար թէ՛ պէ՛տք է որ իրենց աշակերտներէ՛, այնինչին իրաւունք տան շարունակելու իր ուսումը՝ որով պիտի կարող ըլլայ, ապագային, ատամնաբուութիւն ըն՛լ: Երբ աշակերտը 16

տասնականը լրացնել, չինարէնի դասերուն վե, ին տասնհինգ ամսուան ընթացքին տասն թիւերուն միջինը կը հանեն: Եւ այն բանը կ'ընեն նաև աշխարհագրութեան, պատմութեան, ուսողութեան, կրօնագիտութեան, քաղաքական տնտեսագիտութեան, դժագրութեան, պարի և սահույաւոր աւազափողի թիւերուն համար: Այդ միջիններէն իւրաքանչիւրը կը բազմապատկեն 5, 4, 3, 2, 1 թիւերէն մէկով: Օրինակի համար պատմութեան միջինը 3ով իսկ դժագրութեանը 1ով: Յետոյ բոլոր արտադրեալները կը գումարեն: Եթէ բոլոր այս յաւելումներուն գումարը 2685ն վար ըլլայ, աշակերտը տարի մը ևս դպրոցին մէջ վար կը դրուի. այսինքն իր ատամնարոյթի կեանքը տարի մը կը կրճատուի: Ասկէ դատ չինացի մանկավարժները երկու ընդդիմամարտ կողմերու կը բաժնուին. բրօքէտէտ Ծիմի կուսակիցները, որ աշխարհագրութեան թիւը 3ով կը բազմապատկէ իսկ ուսողութեանը 2ով, ու բրօքէտէտ Լահիբուի կուսակիցները, որ ատոր հակառակը կ'ընեն: Ինչպէս որ կարելի էր նախատեսել, մեր երկիրն մանկավարժները յատ աւելի բանաւոր ձեւով կը գործեն: Շախ, չինարէն ու ուղանելէ միշտ հրատարած են:

կը խորհին, իրաւամբ, թէ ապարդյ առնանաբոյժ մը կրնայ բաւականանալ ութը տարի շարունակաբար լատիներէն ուսանելով: Բայց ինեց աշակերտներուն Ֆրանսերէն ուսուցանելու կերպին մէջ մանաւանդ աւելի լուրջ կը գտնուին քան Երկնայի յարսրութեան իրեց պաշտօնակիցները: Մէկ կողմէ, նկատի կ'առնեն շատագրութիւնը և ուղղագրութիւնը. իսկ ուրիշ իսուրի մի մէջ կ'ընեն քերականութիւնը, աշտատանութիւնը, տրամաբանակա վերլուծութիւնը և ընթերցանութիւնը: Բաւական խոհական են հասկնալու հոմար որ շարագրութեան կարեւորութիւնը այնպէս կը համեմատի ընթերցանութեան կարեւորութեան հետ ինչպէս 2:1 կ'են. ու, վերջապէս, կը բաւէ որ ինը գումարում, ինչ բստանում և մէկ բարեկարգ սովորութիւնը ընեն՝ հասկնալու համար թէ պատմանին Ռօպէտ ֆրանսերէնի 6,592 միայն կ'արժէ: Եւ որովհետև այս նիշը միւսներուն հետ խաւնուելով (Պօլօմէի դրութեամբ) իր միջին 6,490 կու տայ միայն, պէտք է ուրեմն որ գօտական Ռօպէտը տարի մը աւելի մնայ՝ դպրոցի նստաշաններուն վերայ իր անսանաւոյժ հորը յաջորդելէ առաջ: Ահա թէ ինչու համար մեր կողերը այնքան աղէկ կը նախուխն:

Քանի որ նիշերու և միջիններու մասին կը խօսինք, թոյլ տուէք, Տիկիներ և Պարոններ, որ ձեռնհաս իշխանութեանց ուշադրութիւնը հրաւիրեմ այն իրացընէ՛ տարօրինակ ձեւին վրայ որով կը հանեն երբեմն միջինները մեր դպրոցներուն մէջ: Եւրօղութիւնը Հափել կը կսրծեն և աններելի կերպով կը թիւրեն իրենց փընտոսած արդիւնքը:

Ասկէ քանի մը տարի առաջ ժընէվի Գօլէժին ամէնէն փայլուն աշակերտներէն մէկը շտապեցողէ պակեցաւ յունիսի քընտութեանց պահուն ու չկրբաւ անցընել զանոնք: Դիտէ՞ք թէ ի՞նչ նիշ դրուեցաւ այս շանցուցած քննութիւններուն համար: Բոլոր ճիւղերուն ալ զրօ: Եւ որովհետեւ իր ամսական նիշերը շատ բարձր էին, այս զրօները այն աստիճան չիջեցուցին միջինը որ չկարենայ անցնիլ, ու, գործնականապէս, խնդիրը ցուայի հետեւանք չունեցաւ: Բայց ի՞նչ կ'ըսէք վարձուքին: Ես գայթակղական կը գտնեմ ի՞նչպէս Գօլէժի նման հաստատութիւն մը, որ տղաց կը սորվեցնէ միջիններ էանել, և որ կը ջանայ անոնց մէջ գիտական ճըշմարտութեան հանգչպ յարգանք արթնցը:

նել, կը ներէ ինքզինքին միջին մը թիւրել՝ շտապեցած Հափերու տեղ ԶՐՇներ շարելով: Ինչ պիտի ըսուէր բնադէտի մը համար, որ տեղի մը միջին բարեխառնութիւնը բուշելու պաշտօն ունենալով՝ մասուտան մէջտեղ դրօ աստիճան հաշուէր այն ամէն օրերուն բարեխառնութիւնը՝ ուր չէր կրցած իր գիտողութիւնը կատարել, հիւանդ եղած կամ թէ ջերմաչափը կտարած ըլլալուն հետեւանքով:

Այս եղանակը դոյթակղութիւն մըն է ոչ միայն մաթեմատիկական և վիճակագրական տեսակէտով, այլև ողջմտութեան: Դասարանին առաջինը եղող աշակերտի մը բոլոր քննութեանց զրօ արնելու հաւանականութիւնը այն աստիճան չնչին է որ զայն ընդունիլը պարզապէս անմտութիւն կ'ըլլայ: Ասկէ դատ մարդ չի հասկնար թէ ինչու, եթէ անպատճառ նիշ մը դնել կ'ուզեն շտապեցած Հափու մը համար, ճիշտ ամէնէն ցած թիւը կ'ընտրեն: Եթէ, տարակոյտի պարագային, մէջտեղի թիւը զրօ ուէր, Յի վրայ 5 օրինակի համար, դարձեալ՝ մաթեմատիկական ճշգրտութեան տեսակէտով արգարանաւի պիտի չըլլար սակայն հաւանական խտտութեամբ և գոր-

ծուած սխալը պիտի թեթևեցնէր դո՛նէ: Ասկէ դատ բացակայ աշակերտին հանդէպ բարոյական չէզոքութեան երեւոյթ մը պիտի աւանդու: Մինչդեռ դրօ դնելը լոկերայն ընդունել չէ՞ թէ «աշակերտը ամբաստանեալ» մըն է, ինչպէս կ'ըսէր ատենով Փ. Ռօօրտա: Ամբաստանեալէ՛ ալ դէ՛շ, որովհետև ամբաստանեալ մը անմեղ կը նկատուի մինչև որ ասպետութի թէ յանցաւոր է. մինչդեռ զպրոցսական մը «ի յառաջագունէ» ո՛րինչ մը կը նկատուի, մինչև որ ասպետոյրը տայ թէ արժանի չէ՛ այդ անարդանքին:

Բնութիւնները վերցուելու վրայ են: Բայց ամսական փորձերը պիտի մնան, ու պէտք չէ որ դրօ դրուի պարզապէս՝ փորձին օրը բացակայ եզոզ աշակերտին: Անգամ մըն ալ կը կրկնեն, չկատարուած դիտողութեան մը տեղ դրօ դնել, իրապէս միջին թիւ մը խարդախել, աշակերտի մը իրապէս բարոյական փաս հասցնել կը նշանակէ: Այս եղանակը՝ զայն զործածող հաստատութեան ո՛չ երկրաչափական հասկացողութեան, ոչ ալ նրբամտութեանը պատիւ կը բերէ:

Ներքեզք այս շնորհմիս համար, ու վե-

րագրանա՛ք մեր ընդունակութեանց:

2. ՇԱՐԺԱԿԱՆ, ԴԱՍԱՐԱՆՆԵՐ. — Այսպէս կը կոչեն այն դրութիւնը որով աշակերտ մը կրնայ տաքերը աստիճանի դասերու հետեւիլ զանալան ճի դերու համար: Այս պէս, աշակերտ մը որ ուսողութեան մէջ զորաւոր է և տկար՝ լատիներէնի, թուականութեան դասը երրորդ կարգին հետ կ'առնէ, իսկ լատիներէնը երկրորդ կարգին հետ: Այս դրութիւնը (խիստ բանաւոր, անշուշտ) կը կիրարկուի կարգ մը նոր դպրոցներու մէջ, բայց գործադրութեան, ժամանակացոյցի, կարգափոխութեան տեսակետով դժուարութիւններ կը ներկայացնէ: Ինձի այնպէս կը թուի թէ այս դրութեան այն ատեն զիմե՛լ պէտք է միայն երբ անկէ աւելի պարզ բնաւ ուրիշ դրութիւն կարելի չըլլայ ընտրել:

3. ՉՊԵԴԱՂԵՌԱԿԱՆ, ԲՍԺԻՆՆԵՐ. — Այս դրութիւնը գրութիւն ունի շատ մը գոլէժներու մէջ, մասնատրարար ժընէվինին՝ ուր ունինք դասական, զիտական (real), ճարտարաշինական, մանչակարճակ և բաժիններ:

և դօլիճին քոնն ի վր արհեստադիտական, արուեստից և արհեստից, առևտրական վարժարաններ կային:

Այս պէտքիսովիւնը ընտրութեան կարգիւթիւթիւններ կ'ընծայէ անշուշտ որոնցմէ կարելի է շուտ քաշել մասնաւոր կարողութիւններ դարգայնելու համար: Բայց ասոր մէջ խնդիրը անելի ուսմանց դասադաս: սղլութիւններու վրայ է, որոնք դասադաս կէտերու կը յանդէն, քան անհատական ընդունակութեանց դարգայման ճամբայ բանալու վրայ: Իւրաքանչիւր բաժնի աշակերտներուն մէջ տեսակ տեսակ ընդունակութիւններ կ'ըտունք որոնք իրենց հետեւած բաժնին մէջ չեն հանդիպիր փթթուի իրենց պէտք ունեցած միջոցներուն:

Ուրեմն պէտք է բազմապատկել ըրծիրները: Մակայն, ճշե՛նք յառաջ դալիք գարչական գծաարտիներներ, խնդիրը սիւտի չլուծուէր ատով: Մէկ կողմէ, այս բազմապատկումը որքան ալ մանրամասն լլայ, պիտի չյաջողի երբեք անհատական բոլոր բաղձանքներուն դոհագում տալ. միւս կողմէ, և մանաւանդ, ինչ որ սկիզբը Երեւնք Ծոյց կու տայ որ ընդունակութեանց

խնդիրը ծրարելի խնդիրն սահմաններէն մեծապէս դուրս կը սլոթկայ: Ընդունակութիւնը, արդարեւ չի յատկանշուիր միմիայն ուսմանց կարող մը ճիւղերու համար նախընտրութեամբ, այլ նաև դաստնք մշակելու ձևով, աշխատելու կերպով:

4. ԸնՏՐՈՒԹԵԱՆՑ ԳՐՈՒԹԻՒՆ — Այն դասագան միջոցները զորս հակիրճ կերպով քննեցինք՝ կէտ մը միայն դոհացում կու տան այն ըղձանքին զոր, ընդունակութեանց դոյութիւնը կը պարտադրէ մեր դաստիարակի ինդճերուն: Ինչպէս ընել որ իւրաքանչիւր մտայն անհատական սիւտար դարոցէն քաղէ առաւելագոյն չափով այն օգուտը զոր իրաւունք ունինք սկիւկալելու անկէ: Խնդիրը յուսահատական կը թուի: Դպրոցը միջլիւններուն համար Երգած ըլլալով, սիտի կրնա՞յ երբեք նշատի առնել անհատական տարբարներ: Երոսկայն կարելի չէ ամէն մէկ ալու համար դարոց մը բանալ:

Սյուունանդերձ պէտք է այս խնդիրը լուծել, որովհետև մեր ընկերութեանց մէջ տնհատն է վերջապէս ամէն բան չաւարականութեան շահուն համար իսկ, պէ՛ք

է որ անհատը կարող ըլլայ կարելի ե-
ղածին չափ մեծ արդիւնք տալու:

Ինչպէս ընել ուրեմն իրականացնելու
համար այն ինչ որ ասեցիք, բժշկական
Միութեան տուած բանախօսութեանս մէջ
(1901), կոչած էի «չափու վրայ դպրոց»:
Ու քանի որ այդ բացատրութիւնը կ'ար-
տասանեմ, բացատրութիւն որ ուրիշներու
կողմէ յաճախ չ'ուժանեցաւ, պիտի ու-
ղէի թիւրիմացութիւն մը ցրուել. կարծող-
ներ եղան որ «չափու վրայ դպրոց» ը-
սելով կը հասկնայի դպրոց մը ուր սը-
ղաքը պիտի չափէին... Հազիւ պէտք կայ
ըսելու որ այդ բացատրութեամբ կը հաս-
կցաւ միայն՝ դպրոց մը որ իւրաքանչիւր
տղու մտքի խառնուածքին պատշաճեցուց-
ուած ըլլայ, դպրոց մը որ մտքի ձեւե-
րուն այնքան լաւ յարմարուած ըլլայ
որքան չափու վրայ հարուստ մը կամ կօ-
շիկ մը մարմնին կամ ոտքին:

ԱՅրը դերձակ մը հազուատ մը շինէ—
կը գրէի 1905ին— դայն յաճախորդին հա-
տակին կը յարմարենէ, և եթէ յաճախոր-
դը գէշ է և կարճահասակ, անոր չափա-
զանց նեղ հագնատ մը չի հարկադրեր

պատրուակելով թէ, ըստ կանոնի, իր հա-
տակին համապատասխան լայնքն է: Կօշ-
կակ սքը երբ կօշիկ մը շինէ՝ ալս թուղ-
իի մը վրայ ոտքին շրջադիր կ'առնէ,
ու անոր մտնաւոր ձեւերը կը նշանակէ,
նոյն իսկ՝ ամեւութիւնները: Գլխարկագործը
շինած գլխարկները կը պատշաճեցնէ զան-
կերու թէ՛ ձեւին և թէ՛ ծաւալին...:

Ընդհակառակը, մանկավարժը բոլոր միտ-
քերուն նոյն ձեւով գլխարկ, հագուատ,
կօշիկ կը հագնէ: Պատրաստի ունի մի-
այն, ու իր դարակները ընարուելիք բնու-
ութիւն ապրանք չեն պարունակեր. քանի
մը ամեւութիւններ կան, իրա՛ւ է, բայց
միշտ նոյն ձեւածքը: Սյս պատճառաւ,
մեր դպրոցներու աշակերտներուն մէջ, կը
տեսնենք տ'անկն'ը՝ որոնք իրենց տկար
տեսնչանքն'ընուն և իրենց խնդրական կա-
րողութեանց համեմ տարաբար չափազանց ըն-
դարձակ ծրագրի մը ծալքերուն մէջ թաղ-
ուած են, ու իւրաքանչիւր քայլափոխի
դեռին քրուոյ թղանցքին կը պլուրին
շոր ոչ մինչև վնք, ոչ ալ մինչև վար
լեցնել կը յաջողին,— մինչդեռ ուրիշներ
չափազանց նեղ կարգապահութեան մը մէջ
են պարփակուած՝ որ արդելք կ'ըլլայ ի-
րենց ինացական և բարոյական արժանա-
ւոր զարգացման, այնպէս որ չեն կրնար

ազատօրէն շարժւում մը ընել առօրեայ կո-
նակ մը թուցնելու:

Ինչո՞ւ միտքին համար ալ չունենանք
այն յարգանքը զոր կը շոյալենք մարմ-
նոյն, գլուխին, ոտքերուն...» (*)

Արդ, որովհետեւ կարելի է իւրաքան-
չիւր տղու, կամ իւրաքանչիւր տիպարի
համար դպրոց մը ունենալ, չափու վրայ
գալրոցին ըզձանքը մեծազոյն չափով ի-
րականացնող դրութիւնը պիտի ըլլայ այն
որ իւրաքանչիւր աշակերտի թոյլ պիտի
տայ ամէնէն աւելի ազատօրէն խմբելու
իր մասնաւոր ընդունակութեանց զարգաց-
ման նպատակով տարրերը: Այդ դրութիւ-
նը՝ ընտրութեանց դրութիւնն է:

Վերջին ատեններս, դանազան կողմերէ
դոյն շատագոյն սկսան: Ու կը կարծեմ
թէ աւելագոյն դրութիւնը պիտի ըլլայ ան:

Ահաւասիկ, երկու խօսքով, ի՞նչպէս կ'ե-
րեւակայեմ անոր կազմակերպութիւնը Գո-
լէթի բարձրագոյն դասարաններուն համար
մասնաւորապէս. նախ և առաջ, նշանակե-

(*) Psychologie de l'enfant, Geneve, p. 73

լի կերպով ստիճեցնել շարժական սար-
տաւարիչ ժամերու թիւը, ինչ որ հնարա-
ւորութիւն պիտի տար դանազան բազակ-
ցութիւններ ընելու: Շարժական քսան
ժամ ըսենք: Յրանսական լիւէներուն մէջ
ընդունուած թիւն է ասիկա, և կարծեմ
թէ կատարելապէս բաւարար է: Այս դա-
սածամբուն գրեթէ կէսը բոլոր աշակերտ-
ներուն հասարակայ ըլլայ, վերապահուած՝
նուազագոյն ծրագրի ուսուցման, իւրաքան-
չիւր ճիւղի տարրերուն կամ հիմնական
ճանթութեանց: Մնացեալ տասը ժամերն
ալ, զորս իւրաքանչիւր աշակերտ սար-
տաւոր պիտի ըլլայ աննել, ազատ պիտի
ըլլայ ընդհանուր ժամանակացոյցին մէջ
զանուած ճիւղերէն ընտրել և բազակցել ըստ
հաճոյս, (ինչպէս կ'ըլլայ համալսարաննե-
րուն մէջ): Այս ազատօրէն ընտրուած դա-
սերը պիտի ամբողջացնեն ընդհանուրին
տրուա: դասախօսութիւնները, կամ մաս-
նաւոր ուսումները, կամ նաև կարգ մը
ճիւղեր խորացնելու ծառայող հրահանգու-
մի դասերը:

Մանրամասնութեանց մէջ պիտի չմըտ-
նեմ հոս. կը բաւէ ձեռնհաս մարդոց ու-
շադրութիւնը հրաւիրել այս դրութեան ըս-

կղբունքին վրայ: (*)

Պիտի առարկութ՞ որ այս ծրագիրը անկասար կը թողու ընդհանուր զարգացումը: Ընդհանուր զարգացում: Ծանեկան և քիչ մը շփոթ խնդիր մըն է այդ՝ արժանի լինելիքն համար նկատի առնուելու Զեմ' կրնար այդ բանը ընելու մասին խորհիլ այս իրիկուն: Դիտե՛նք որ այս ԸՆԴՀԱՆՈՒՐ ԶԱՐԳԱՅՈՒԹԻՒՆը բացասաբուժիկնը իրաքմէ քիչ մը սարքեր երկու իմաստներ կու տայ. ոմանց համար ընդհանուր զար-

(*) Պիտի ուղէի սակայն դիտել տալ որ դասերու մոռին նուազուրը թող պիտի տար անհատական աշխատութեանց աւելի կարեւորութիւն ընծայելու: Սեր գլխներուն մէջ աշխատութեան մեծ սրբանքեր գտնուելու էին՝ մատենադարաններով, բառարաններով, հասարակական կեանքով, որոնցմէ աշակերտները կարճ մն կրնալ արտօրէն օգտուիլ: Մասնաւոր ուսուցիչի մը յանձնուած պիտի ըլլար այդ մաս նստարանը, ինչ աշխատողներուն տալու համար՝ աւանց ուղիւ խորհուրդներ և ուղղութիւնները: Նաև պատմիկներ ըն կրնար իրենց տան մէջ անհատական արդիւնաւոր աշխատութեան անհրաժեշտ հանդարտութիւնը գտնել. բնական պիտի ըլլար որ դարձը անոնց լայնորէն աստիճանաւորներն տար:

պացուել այն նուազուրդն ծանօթութիւններն ևն դոքս շարժացած մարդ մը պէտք է որ աւանդայ, նուազուրդն անհրաժեշտը՝ սրբէսդի ինքզինքը շափազանց օտար չըզայ երբ իր մասնազխաութիւննն դոքս ելլէ: Միւսներուն համար, ընդհանուր զարգացումը՝ զարգացումն է մարին բոլոր պաշտօններուն. այնքան խտնելու և քննադատելու պաշտօններն՝ որքան երեւաշայտութեան, լեզուի, դեղեցիկազգիտական զրգացումներու ևայլն: Սյս պարագային լուսազայն պիտի ըլլար ըսել. «խնացական զարգացում»:

Սրդ, ընտրութեանց զբուժիկներ ընդհանուր զարգացման այս երկու ըմբռնումներն ոչ մէկուն հետս կը հասցնէ: Նախատեսուած նուազուրդն ծրագիրը կ'աւրհոմէ հասարակաց ծանօթութիւնները որոնք պէտք է որ աւտակ մը հարեկան կապ կազմեն՝ միկնայն միջակայրի մը և միկնայն սերունդի մը մաշոց միջու (Զոյց՝ք որ կարելի է գիճարանիլ այն հարցին վրայ թէ իրօք «զարոցական» ծանօթութիւնները կը կազմեն այս հասարակաց ստացուածքն էականը. թէ այդ հարեկան կապը կախում չունի՞ աւելի՞ «ոչ» զարոցական ծա-

նօթութիւններէ, ստացուա՛ Օ՛լը օրին, թեր-
թերու և ղերքերու ընթերցումէն, թատրո-
նէն, խօսակցութիւններէն ևայլն: Բայց թա-
ղո՛ւնք առայժմ առիկա):

Մասնաւոր ընդունակութեանց դարդա-
դունն ալ չի մնասեր իմացական գարդաց-
ման: Որովհետև խեղքը, այսինքն նոր խըն-
դիքներ լուծելու, վարկածներ երեւակայե-
լու, այդ վարկածները ստուգելու կարող-
ութիւնը՝ միային ըրտը ձեռնարկներուն
խորը նոյն ձեով կը դտնուի: Այնքան խեղք
պէտք է լատիններէն կտոր մը թարգմանե-
լու համար որքան երկրաչափութեան խըն-
դիր մը լուծելու համար: Միմիայն նիւ-
թե՛րը կը փոխուին՝ որոնց վրայ և որոնցմով
խեղքը կ'աշխատի: Բայց խեղքին յօրին-
ւածքը նոյնն է երկու պարագաներուն
մէջ ալ:

Յաճախ այն էս կը կարծուի, — ու պէտք
է ցրուել այդ նախապաշարումը, որ շատ
մը խելացի մատչոյ մտքին մէջ արմա-
տացած է — թէ կարգ մը ճիւղեր մաս-
նաւոր գօրութիւն մը ունին մտային կարգ
մը կարողութիւններու գարդացման իբր ագ-
գակ. այսպէս՝ թէ ուսողութիւնը կը դար-
գացնէ արամաբանութիւնը, շարագրութիւնը՝

երեւակայութիւնը, բնական դիտութիւննե-
րը՝ դիտողութիւնը, ևայլն: Բայց դիտողու-
թիւնը, երեւակայութիւնը, արամաբանու-
թիւնը ամէն բանի կը միջամտեն: Խիստ
մեծ ճշգրտութեան պէտք չկա՛յ առանց
հակասութեան շղթայելու համար վէպի մը
կամ թատերգութեան մը իրադարձութիւն-
ները, ու երեւակայութիւնը առաջնակարգ
դեր մը չի՞ խաղար ուսողութեան մէջ:

Ճշմարտութիւնը այն է որ ամէն ան-
հատ հաւասար չափով ընդունակ չէ այս
զանազան կալուածներուն մէջ իր խեղքը
ցոյց տալու: Այդ խեղքը, որ նոյնն է ա-
մէնուն քով եթէ յօրինուածքին խորը
քննելու ըլլանք, այսինչ անհատը զայն
միմիայն զրական խնդիրներու պիտի կըր-
նայ գործածել, այսինչ անհատը՝ բանաւի-
րական խնդիրներու միայն, երբորդ ուր
զրահաշուական խնդիրներու լինչո՛ւ հա-
մար: Չենք գիտեր, բայց իրողութիւնը
մէջտեղն է, ու առիկա՛ մասնաւոր կա-
րեւոր է այս իրիկուն մեղի համար: Այս ճիւ-
ղերէն իւրաքանչիւրը յարմար միջավայրի
մը պէս է իմացական պաշտօնները գոր-
ծունէութեան մէջ դնելու: Հանրի Բուանքա-
ռէէն արկածախնդրական վէպ մը ուղեցէ՛ք

որ գրէ. անմիջապէս իր ամէնէն փայլուն
կարողութիւնները կարծես պիտի անդամա-
լուծուին: Ուզեցէ՛ք Ձօլայէ մը որ իր ան-
խոնջ յարասեռութիւնը ի սպաս դնէ ե-
ռանկիւնաչափութեան խնդիրը մը լուծման.
ձախտղանքը սուղիչ պիտի ըլլայ: Ստիկա
պիտի նմանէր էակներէն պահանջելու որ
շարժին այն տեսակ միջավայրերու մէջ
որոնց համար եղած չեն: Ընդունակութիւն-
ները կը ներկայանան հոս իբր մասնա-
ւոր միջավայրի մը պատշաճ գործարան-
ներ: Ձուկ մը չի կրնար ցամաքին վրայ
լողալ, ինչպէս ճաղաքը չի կրնար վազել
ճուրին վրայ: Եւ սակայն լողալու և վա-
զելու պաշտօնը երկու պարագաներուն մէջ
ալ նոյնն է.—տեղաշարժութիւնը: Սակայն
միջավայրերուն համեմատ՝ մասնաւոր ընդու-
նակութիւններ անհրաժեշտ են զայն կա-
տարելու համար:


Մեր աղաքն ալ իրենց խելքը՝ զայն
շարժման միելու նպատակը միջավայրի
մը մէջ միայն կրնան գործածել: Կը տես-
նենք ուրեմն որ ընտրութեանց դրութեան
պէս դրութիւն մը, որ կը յարգէ ընդու-
նակութիւնները և անոնց դորութեանականու-
թիւնները, նեղօճ իմացական դարգացման


միասեղէ՛ ընդհակառակը անոր անհրաժեշտ
պայմանը ըլլալ կը թախ:

Կարելի եղածին չափ շուտով այդ նը-
պատակը միջավայրը ստեղծենք, որ թոյլ
պիտի տայ իւրաքանչիւրին՝ իր ատակա-
զոյնը տուլու, և իր անհատականութիւնը
փոթելու:

Եւ չմոռնանք որ անհատին համար աշ-
խատելով, անոր կարողութիւնները, անոր
ինքնատուրութիւնը դարդացնելով, անոր թա-
քուն ուժերն ու դանձերը արժեւորելով,
կ'աշխատինք նաև, ու թերևս մանաւանդ,
ընկերութեան համար:

Comment diagnostiquer les attitudes chez
les écoliers. Paris:





1p ւֆ Ծ

2013

« Ազգային գրադարան

ՀԱՅԿ



NL0051418

